

ԻՐԱՍՏԱՍԻՐԱԿԱՆ

Ս. Է. ՈՒԱՅԹԵՔԸՐ



Տեսալիւններ Տիկզեբի Մասին
 Եւ
 Փաստեր Աստուծոյ Պայուրեան

ԳԼՈՒԽ ԻԲ.

**ՄԻՋՈՑԻ ԸՄԲՈՒՆՈՒՄԸ
 ԸՍՏ ՆԵՒՏՈՆԵՒ ԵՒ ԳՒՍՍԵՆՏԻԻ**

Այս փոփոխութեան գլխաւոր հեղինակը եղաւ Պետրոս Գասսենտի (1592-1655), Կալիէի եւ Կեպլեբի բարեկամ, որ մերժեց միջոցի քարոզչեան յլացքը՝ իբրեւ լեցու-նութիւն եւ վերադարձաւ յոյն աթոմա-պաշտներու ուսուցումին՝ պարապի մասին: Վերջին այս դրութեան համաձայն, նիւթը տարածուն չէ՝ միջոցի ամբողջութեան չա-փով, այլ ատակ շարժելու միջոցէն ներս, որմէ մաս մը միայն կը գրաւէ: Գասսենտիի կարեւորութիւնը կապուած է այն իրողու-թեան՝ որ իր սկզբունքները որոշգրուեցան Նեւտոնի կողմէ եւ այդպէսով եղան դասա-կան ընագիտութեան սկզբունքներ: Այնու-հետեւ միջոցը նկատուեցաւ իբրեւ իւրայա-տուկ իրականութիւն, անկախ զինք լեցնող նիւթական մարմիններէն կամ իր իմացքէն՝ մարդկային մտածումի մը մէջ: Ան անսահ-ման էր իբրեւ տարածք, յաւիտենական՝ իբրեւ տեսողութիւն եւ թատերարեմն էր ուր կը խաղար տիեզերք թատերերգութիւնը: Այսպէս կը յայտարարէ Նեւտոն. «Ռացար-ծակ միջոցը, իր իսկ ընութեամբ, անկախ որեւէ արտաքին համամատութենէ, կը մնայ միշտ ինքնանման եւ անշարժ» եւ «բոլոր

իրերը զետեղուած են միջոցին մէջ դիրքի կարգաւորութեան մը համաձայն»: Այս եղած չէր բնաւ դասականութեան տեսա-կէտը եւ, ինչպէս պիտի տեսնենք քիչ ան-դին, ընագիտութեան վերջին նուաճումները ցոյց տուին թէ այս տեսակէտը ամբողջո-վին սխալ է:

Ըստ Գասսենտիի եւ Նեւտոնի դրու-թեան, նիւթական աշխարհի բոլոր դիպ-ւումները կրնան վերածուիլ գոյութեան եւ շարժումի մանրէներու, որոնք որոշ դիրք մը ունին միջոցին մէջ եւ որոշ գոյատե-ւում մը՝ ժամանակին մէջ: Այս մանրէները կրնան ազդել իրարու վրայ իրենց փոխա-դարձ ոյժերուն շնորհիւ, որոնք կը փո-խանցուին կամ հպումով, ինչպէս ընդհա-րուածի պարագային, եւ կամ հեռաւորու-թեան մը վրայ՝ ինչպէս ձգողութեան պա-րագային: Միջոցի որոշ կէտի մը վրայ իրարու յաջորդող դէպքեր կրնան դասա-կարգուիլ շարունակական շարայարութեան մը համաձայն, յատկանշուած թուական փոփոխակով մը որ կը կոչուի «ժամանակ», եւ միշտ կարելի է ըսել թէ երկու դէպքեր, որոնք տեղի կ'ունենան միջոցի տարբեր կէտերու վրայ, «նոյնժամանակ» են կամ ոչ: Բոլոր դիտողները, ուր որ գտնուին եւ ինչպէս որ տեղափոխուին, կը համաձայնին ճշգրտորէն նոյնժամանակութեան իրենց զնահատումին մէջ, այնպէս որ տիեզերքի հոսանուտին նկարագրութիւնը «միջոց» եւ «ժամանակ» եզրերով՝ ամբողջովին զերծ է ենթակայական տարրերէ:

Նման իմացքներ փիլիսոփայութեան եւ աստուածաբանութեան մէջ ներմուծելու փորձը բաղիպցաւ այն դժուարութեան ու-րուն կը հանդիպուի բոլոր դրութիւնները որոնք հիմնուիլ կ'ուզեն քարոզչեան անջա-տումին վրայ ոգիին եւ նիւթին միջեւ: Այսինքն թէ ոչինչ կայ նախատեսուած ո-գեկանին եւ նիւթական գոյութեան փոխ ազդեցութեան համար: Կարելի լուծում մը թելադրուած թուեցաւ ըլլալ զարգիւցող մը, առաջ նետուած 1647ին Քէյմպրիջի պլատոնական շէնտի Մորի կողմէ, այն է թէ մարդու ուղեղին մէկ մասին մէջ կայ զգացականութեան կեդրոն մը կամ ներքին զգացականութեան գործարան մը որ կեդ-րոնացած է ըմբռնողութիւնը, որուն կը

փոխանցուին արտաքին աշխարհի պատկերները զգայարաններու միջոցաւ եւ ուր անոնք ունին «հպական նոյնացում» հոգիին հետ, որ այսպէսով կ'ըմբռնէ զանոնք: Նեւտոն յանդնօրէն թելադրեց որ միջոցը կրնայ ըլլալ Աստուծոյ զգայարանական կեդրոնը: «Զի՞ յայտնուիր արդեօք երեւոյթներէն, կ'ըսէր ան, թէ գոյութիւն ունի անմարմին էակ մը, կենդանի, իմացական, ամենուրեք ներկայ, որ, անսահման միջոցին մէջ, որպէս իր զգայարանական կեդրոնը, կը տեսնէ ներքնապէս իրերն իսկ, կ'ըմբռնէ զանոնք ամբողջովին եւ կը հասկընայ զանոնք միակտուր կերպով, անոնց անմիջական ներկայութեամբն իսկ իրեն»:

Գ Լ ՈՒ Ի Ն Ի Գ.

ՄԻՋՈՑԸ ՍԱՀՄԱՆՆԻՒՄԻ Ե ԹԵ ԱՆՍԱՀՄԱՆ

Նեւտոնեան վարդապետութիւնը միջոցի անսահմանութեան մասին տիրապետեց տիեզերագիտութեան եւ բնագիտութեան վրայ երեք դարեր շարունակ, Արիստոտէլեան սահմանաւոր միջոցի մերժումէն մինչեւ Էտրիկթրի սահմանաւոր միջոցին մուծումը: Արիստոտէլ մարմինի մը տեղը կը նկատէր զայն պարունակող մարմինն ներքին մակերեսը. այն մարմինները, որոնք ուրիշ մարմիններու մէջ պարունակուած չեն, որեւէ տեղ չեն. հետեւաբար առաջին երկինքը, ամէնէն կեդրոնախոյր, որեւէ տեղ չէ. միջոցը եւ ժամանաւոր գոյութիւն չունին անկէ անդին: Ասկէ կ'եզրակացնէր որ տիեզերքի ամբողջական տարածութիւնը սահմանաւոր է:

Երբ, Տիխոյի եւ Գեպլերի աշխատանքներուն հետեւանքով, այս տեսակէտները մէկզի դրուեցան, բնագիտական եւ աստղագիտական տեսութիւնները, որոնք յաջորդեցին անոնց, կապ ունէին ամբողջութեամբ զոսոսի այն մասին՝ ուր կը բնակինք. ինչ որ կը պատահէր միւս ծայրը, եթէ կար հեռագոյն ծայր մը, ատոնք անմերձեանի նիւթեր են փորձառական բանածեւումներուն կամ տեսաբանական հաշիւներուն եւ անդին՝ արդիւնաւոր վարկածներէն: Գիտնականները մեծ արդարադատութեամբ

անդրադարձան որ անօգուտ է աշխարհը մտածել իրբեւ սահմանաւոր, բայց միայն իթէ անոր սահմանաւորութիւնը որեւէ ազդեցութիւն մը գործէ դիտելի երեւոյթներուն վրայ:

ԺԹ. դարու սկիզբը տեղի ունեցաւ մաթեմատիկական մշակումի գործունէութիւն մը հետագայ զարգացումներուն ուղղութեամբ: Հաւատքը թէ Եկկլիտեան երկրաչափութիւնը, այն որ մինչեւ այսօր կ'ուսուցուի դպրոցներէն ներս, երկրաչափական միակ կարելի դրութիւնն է, յայտնուեցաւ ըլլալ առանց հիմունքի. գտնուեցաւ իրողութիւն մը — որ չընդունուեցաւ առանց բուռն պայքարի տարածուած նախապաշարունակներուն դէմ — թէ՛ ինչ կը վերաբերի տրամաբանութեան, կան, բացի Եկկլիտեան դրութենէն, բազմաթիւ այլ կարելի երկրաչափական դրութիւններ, իւրաքանչիւրը իրեն յատուկ կանոններով. ասոնք կոչուեցան ոչ-Եկկլիտեան երկրաչափութիւններ. եւ, տրուած ըլլալով որ ասոնցմէ իւրաքանչիւր կ'արժէ միւսներուն չափ տրամաբանութեան աչքին, հարցը թէ այս երկրաչափութիւններէն ո՞րը լաւագոյն կերպով կ'արտայայտէ իրական չափութիւնը այն երկրին ուր կ'ապրինք, հարց մըն էր որ չէր կրնար լուծուիլ առանց գտնելու թէ այս տեսութիւններէն ո՞րը լաւագոյն կը համապատասխանէ փորձառութեան:

Դիտարկութեան միակ տեսակները, որոնք կրնան օգտակար հանդիսանալ այս տեսակէտով, աստղադիտական փորձարկութիւններն էին տիեզերքի ամէնէն հեռաւոր մարմիններուն վրայ. որովհետեւ Եկկլիտեան եւ ոչ-Եկկլիտեան երկրաչափութիւններու միջեւ տարբերութիւնները կը դառնան դիտողութեան արժանի, երբ երկրաչափական շատ լայն պատկերներ նկատի առնուին միայն: Այս տեսակէտով որոշ արժէքով դիտարկութիւններ կարելի եղաւ կատարել վերջերս միայն. կարելի է տալ այստեղ հակիրճ բացատրութիւն մը այս մասին:

Հարիւր տարիներ առաջ, աստղագէտները կը կարծէին որ աստղերը եւ երկնային բոլոր առարկաները կը պատկանին լայն եւ միակ դրութեան մը, մօտաւորապէս ուսպնակի ձևով, կեդրոնական մակերես ունենալով ծիր կաթին ճանապարհը կամ Galaxie: Վերջին կէս դարին սաղին, յայտնի եղաւ որ միլիոնաւոր առարկաներ,

որոնք հեռադիտակներուն մէջ կ'երեւին իբրև ամպի գունդեր — nébuleuses — դուրս են ծիր կաթային դրութենէն եւ իրենք, իրենց կարգին, ակակա ծիր կաթիններ են. ասոնք ծանօթ են իբրև արտածիր կարային համաստեղութիւններ: Կարելի է ասոնց հեռադիտակները գնահատել եւ ճշդել արագութիւնը որով կը հեռանան մեզմէ կամ կը մօտենան մեզի. 1920ին յաջողող տարիներուն, նշանաւոր եղաւ զիւտը որ անոնց մօտենալու ծգտումը բոլորովին բացառիկ է. գործնականին մէջ, արտածիր կաթային բոլոր համաստեղութիւնները կը հեռանան. եւ գտան նմանապէս որ որքան կը հեռանան, նոյնքան կ'աւելնայ անոնց արագութիւնը: Ամբողջ սիեզերքը, հեծեաբար, մտածական ընդլայնումի մէջ է: Փորձառական այս գիտք տիեզերքի մը որ մշտական ընդլայնումի մէջ է կը պահանջէր տեսական բացատրութիւն մը. եւ 1930ին, Նոտինկլիթն ցոյց տուաւ որ դիտուած բոլոր իրողութիւնները կրնան ըմբռնելի դառնալ իբրև տրամաբանական դրութեան մը մասերը, եթէ զոսմոսը ենթադրուէր ոչ-եւկլիտեան, «կորուծեան» որոշ արժէքով մը — այսինքն մնայուն չափանիշը որ կը զանազանէ Եւկլիտեան երկրաչափութիւն մը ոչ-Եւկլիտեանէն —: Ասիկա պարտադրեց եզրակացութիւնը թէ տիեզերքը սահմանաւոր է քանի որ ունի զանգուած մը որ կը հասնի խտրանարդ մեթրերու որոշ թիւի մը. այսուհանդերձ սահմանափակ չէ, այսինքն չունի սահմանագիծ մը որմէ անդին գոյութիւն ունենար սահմանաւոր տիեզերքին չպատկանող բան մը: Թէ ինչպէս «սահմանաւոր» եւ «սահմանափակ» ստորոգութիւնները կրնան հաշտուիլ, հարց մըն է որ ոչ մէկ դժուարութիւն կը ներկայացնէ վարժ մաթեմատիկոսի մը, սակայն այս հարցին բացատրութիւնը այստեղ կրնար մեզ հեռուները տանիլ(°):

ՏՈՄԱՐԳԻՏԵԱՆ

ՏՈՄԱՐ ԵՒ ՏՕՆԱՑՈՅՑ

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍՆ

ՏՕՆԱՑՈՅՑ ՀԱՅՑ. Ս. ԵԿԵՂԵՑՈՅՑ

ՃԱ.

ՋԱՏԿԻ ՏՕՆԸ

Ա. — ՋԱՏԻԿԸ

Բոլոր շարժական տօները կախում ունին Ս. Ջատկի տօնից, իսկ Ջատկի տօնը՝ Ջատկական լուսնից:

Յիսուս Քրիստոսի յարութիւնը պատահեցաւ Հրէից Պատեքի տօնին, որ էր նոցա Նիսան ամսի 15ը(°), լուսնի լրման ժամանակ. իսկ Փրկչի խաչելութիւնը պատահեցաւ գարնանային զիշերահաւասարին, այն է Մարտ ամսի 21ին: Ուստի ոմանք քրիստոնեայք Ջատկի տօնի կատարման ժամանակը շփոթում էին Հրէից Պատեքի տօնին հետ, այն է փոխանակ Պատեքի մերձակայ կիրակիի օրը կատարելու՝ ուղղակի Հրէից Պատեքի տօնի հետ միասին տօնում էին նաեւ Փրկչի յարութիւնը:

Այս էր պատճառը որ Նիկիոյ Ս. Ժողովը զբաղեցաւ Ջատկի տօնի կատարման հարցով եւ սահմանեց որ բոլոր քրիստոնեայք անխտիր Ջատկի տօնը Հրէից Պատեքի տօնի հետ չտօնեն եւ զորս կամար հետեւեալ կանոն սահմանեց. —

1. — Ջատկի տօնը կատարել գարնանային զիշերահաւասարից կամ Մարտի լուսնի լրումից յետոյ անմիջապէս պատահող կիրակի օրը:

2. — Եթէ Մարտի լուսնի լրումը Մարտի 21ից առաջ պատահի, Ջատկիդ պէտք է տօնել Ապրիլի լուսնի լրումից յետոյ պատահող առաջին կիրակի օրը:

(°) Թէև, Ս. Քրիստոսի բանասէրներու ջանքերով մեծամասնութիւնը յանգած է այն եզրակացութեան թէ Քրիստոսի խաչելութեան տարին Հրէից Պատեքը ինչպէս էր Շարաթ օր այսինքն Յարութիւնը պատահած է կիրակի, Երեսնի Գիւն (Մ. Խ.):

Թրգմ. ԵՍՁԷ ՎՍԻԴԱՊԵՏ

(Շարունակի՞՛ 12)

(*) Գլուխ մը շրջագիծը որոշ երկարութիւն մը ունի, սակայն անսահման է այն իմաստով որ երբ շրջուն կէտ մը գառնայ անոր երկայնքին, չի հանգիպիր որևէ սահմանափակում որ զինք կենցէ եւ կրնայ յաւիտենապէս գառնալ: Սահմանաւորին եւ անսահմանափակին միազրութիւնը միջոցին մէջ կարելի կը դառնայ երբ այդ միջոցը ինք իր վրայ կը գառնայ:

472

183-58